

# ՍԻՐԱՆ

ԺԶ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1942

«ՅՈՒՆԻՍ-04.ՊՈՍՏԱՄ»

թիւ 7-8

## ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

### ՀՈԳԵԿԱՆ ԱՆԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ՍՓԻՒՌՔԵՆ ՆԵՐՍ

«Հայ Սփիւռքը երկու պատերազմներու միջև» խմբագրականներով, «Ոիսն» մատնանշած էր արդէն կարդ մը առաքինութեանց մթերքին հիւծումը մեր ընկերային, կրօնական, բարոյական և ընտանեկան մարզերէն ներս. հոս կ'ուղենք այդ բոլորին արդիւնքն ու պատճառը եղող մեծ իրականութեան՝ հոգեկան անիշխանութեան մասին ընել կարդ մը ախտանշումներ, «Հայ Սփիւռքի» ախտաւորիկ սկսած կեանքէն ներս :

Անշուշտ աղէտը որ զարկաւ մեր ժողովուրդը, որուն ճարակ եղանք աղողովին, աննման՝ մարդկային տարեգրութեանց մէջ, իր տեսակովն ու ծաւալովը, իր աեղը ունի այս կործանումին մէջ։ Ապրիլ դարեր լաւագոյն օրերու յօյսով, ապրիլ ի զին զսնողութիւններու, զայ հասնիլ քսաններորդ դարը, և անոր արդիւնաւորած քաղաքակրթութեան սեմին վրայ մորթուիլ, բնաջինջ ըլլալ ի տես արգարութեան մունետիկ մեծ ժողովուրդներու, երևոյթ մըն է որուն նետ գժուար է հաշտուիլ, առանց ատելու մարդկութիւնը իր բոլոր քաղաքակրթութեամբ։

Այժմ՝ հալածական ու պանդուխտ, կը շարունակենք մեր կեանքը։ Մոռացութիւնը չէ անշուշտ որ հանգիստ պիտի բերէր մեր բեկուած և կողոպտուած հողուն։

Առաջին անգամը չէ սակայն որ մեր կեանքը առարկայ կ'ըլլայ արիւնոտ այս քանդումներուն։ մեր հայրենիքը դարերով ոազմաղաշտ է եղած, մեզի վիճակելով սարսափ, տեղահանութիւն, կոտորած և փախուստ։ Սակայն ամէն ժամանակներէ աւելի այսօր՝ ապրուած սարսուները կը մնան անկշիռ, և անցեալի թերութիւնները կը մեծնան աւելի ծանր հետեանքներով։ Հողեկան այս ահաւոր թշուառութեան եւ անիշխանութեան դիմաց կանգնած ենք մտամոլոր ու անթե։ Կրկնելով պատմաբանին խօսքը՝ «Տեսանեմք կենդանին և զդիակունս անձանց մերոց» (Դաւթիթեցին)։ Կան լալկաններ որոնց կարծիքով մեր պատմական ճակատագերը այս է եղած և պարտի ըլլալ։ Պիղատոսներ՝ որոնք միայն

իրենց անպարտութեան մասին կը մտածեն, և քննադատներ՝ որոնք իրենց աշխատանք երբեք չուզեցին աւեմնել, մարդկութեան ու ազգային մեծ սպասին մէջ։ Մեծ աղէտէն ի վեր, քաղաքական ու ընկերային գետիններու վրայ մեր միակ գործը եղաւ զիրար ամբասատնել ու պախարակել, կրօնական ու բարոյական մարզերու մէջ քարոզ կարդալ ու ճառել։ Զզացինք մեր մինակութիւնը մեր դիակներուն հետ, և անօգուտ ու անիմաստ աղաղակեցինք, առանց զզալու որ աղաղակը վայել չէ սպաւորին. չկրցինք ունենալ այն վսեմ լուռթիւնը որ մեծ ու վիրաւոր ժողովուրդներուն է յատուկ։ Աւելի լայնցաւ մեր վերքը, աւելի մեծցան մեր հոգեկան ու ներքին տարածայնութիւնները, խորթացներով մեր հոգինները իրարու դէմ, օտարացնելով զմեզ մեր պաշտածներէն, որովհետեւ ժամանակն ու իր չարիքները ստիպեցին որ մենք այրենք մեր պաշտածները։

Արուեստական մահացումները շատ են փորձուած մեր վրայ, բայց ազգերը իրենց թուական առաւելութեան չնորհիւ չէ որ կ'ապրին. կայ հոգեկան ոյժ մը, զոր վերլուծել դժուար է, որուն մէջ կը միանան կը նոյնանան լեզու, կրօն, աւանդութիւն, ցեղային ընդունակութիւններ, քաղաքակրթական ձըդտումներ. ոյժը որ իր կենդանութեանը մէջ միենոյն կը պահէ ազգին անհատները՝ որքան ալ անոնք ցրուած ըլլան, և անընկճելի կը դարձնէ զանոնք որքան ալ անոնք սակաւաթիւ զանուին։ Ոյժ մը որ կը գտնուի ոչ միայն ուրախութեան և ցնծութեան օրերուն; այլ մանաւանդ մեծ աղէտներու և աղզային սուզի օրերու մէջ։ Ոյդ հոգեկան ոյժն է որ կ'ապրեցնէ ազգերը։ Եւ եթէ արուեստական մահ փորձուի այդ նկարազրով զինուած ժողովուրդի մը վրայ, պիտի չյաշողին զայն մերցնել։ Ո՞վ կըցաւ ճառակայթը կարել։

Բայց ժողովուրդներու կեանքին մէջ երբեմն ալ կը պատահին շրջաններ ուր ամէն բան վերիվայր կը յեղաշրջուի, ամէն կարգ կը խանգարուի, իր զոյտութիւնն իսկ կը դատապարտուի փճացումի, և ինք չկրնար զզալ, չկրնար ըմբռնել թէ հասած է իր մահուան օրը, թէ ինք պիտի մեռնի։ Կարելի չէ երեւակայել աւելի տխուր դժբախտութիւն մը քան այդ անզգածութիւնը, անզիտակցութիւնը վերահաս մահուան, որ իսկական փճացումն է ազգին, սպառած ըլլալով այդ ազգին ամբողջութիւնը կազմող հոգեկան ոյժը, ստեղծագործող ընդունակութիւնները. այդ վիճակին մէջ ան կը դաւէ ինքզինքին. բնական մահն է այս ժողովուրդներու, ոչինչ կրնայ զայն արդիկել։ Կարծեմ թէ երեմիական չենք ըներ, եթէ հաւաստենք թէ մենք կ'ապրինք օրեր, իրենց տխուր ախտանիշերու հանդէսով, որոնք անյօյս ըլլալու աստիճան կը տրտմեցնեն մեր ազգային գիտակցութիւնը սփիւռքի այս ստուերաշխարհներու մէջ։

Առաջին ու զիխաւոր պատճառը այս բոլորին՝ որ մենք յարդ չենք ընծայեր մեր սրբազան աւանդութեանց և հայրերու խրատին։ Ամէն սերունդ առաքելական յաւակնութիւններով ասպարէզ կուզայ, կարծելով թէ իր ձեռքին մէջ ունի ամբողջ ճշմարտութիւնը։

Հին խրայէլը, որուն զոյութեան կոփուը շատ նման եղած է մերինին, բախտորոշ վայրկեաններուն, սրտաթունդ խանդավառութեամբ միշտ կապուած մնաց իր աւանդութեան, իր կրօնին, ինքզինքին, իր հայրերու աստրծոյն։ Ցաւին մէջ կ'եղբայրանան ժողովուրդները։ Մեր դժբախտութեան մեծազոյն պատճառներէն մին ալ այն է որ մենք տակաւ կ'արհամարհնք մեր աւանդութիւնը,

որ ուրիշ բան չէ բայց եթէ այս նմանութիւնը որ իւրաքանչիւր հայու հոգեկան անցեալն է : Պէտք է ջանալ այս նմանութեան մասծումին և զիտակցութեան մէջ կանչել հայը : Մեր յեղափոխութիւնը ոտնահարեց այդ աւանդութիւնը, քանդելով մեր ժողովուրդի զոյութեան մէջ իր միութիւնը : Աւանդութենէ զուրկ ժողովուրդներ՝ խզուած իրենց անցեալէն և անով պայմանաւոր բոլոր հոգեկան կապերէն, բոշաներ են միայն, զուրկ այս պահօններէն (*record*), որոնք փաստերը կը կազմեն ժողովուրդի մը քաղաքակրթական ընդունակութիւններուն :

Երկրորդ ու զիմաւոր պատճառներէն մին մեր հոգիներու անարշիին, կ'ածանցի մեր պետականութենէ զուրկ ըլլալու հանդամանքէն ։ Ժողովուրդները կը կառավարուին ու կը զասափարակուին երկաթեայ օրէնքներով, այսինքն պետական օրէնսդրութեամբ : Դարեւով մեր ժողովուրդին պակսեցաւ այդ վարչաձերը : Եթէ գերութեան ժանզը կրծեց ներքնապէս անոր հոգին, քաղաքական կեանքէ զուրկ ապրելու դժբախտութիւնը արգելք եղած է որ մարզուին իր միտքն ու տրամադրութիւնները, քաղաքակրթ ներդաշնակութեամբ : Զանգուածները կարկաններու կը նմանին, զանոնք յդկելու և շէնքի մը մէջ հանելու համար կրթանք է հարկաւոր, պետական դրութիւնները, անհատները այդ զործին առաջնորդող, և հոգեկան ժիսիալիին մը ստեղծող կարհորագոյն ազդակներ են : Դարաւոր մեր գերութիւնը զմեզ տողորած է հոգեկան այդ անարշիով, որուն արդինքը տեսանք երբ գերութեան շղթաները հազիւ թուլցած, մեզի առիթ արբեցաւ ինքնուրոյն ապրելու :

Անցանք արագ այս անիշխանութիւնը բնորոշող ազդակներու արտահանումին մէջ : Դասական ողբն էր անիկա զոր ա'լ յոդնած ենք լսելէ : Աչք նետենք մեր ընկերային բազմատեսակ արտայայտութեանց : Բոլորին խորը, մեր հոգիներու իրարու հանդէպ անընտել կարծրացումն է, տարրանջատումը՝ եթէ կը ներուի այս բացատրութիւնը : Մեր վաճառատանց փարթամ սեղաններու եախն, մեր խանութներուն արտում խոնաւութեան ներսը, մեր կազմակերպութեանց մուայլ լքումներն ի վար, նոյնիսկ մեր ժամերուն գարաւոր խորհրդաւորութեանցը ծոցը՝ մէկ ու տիրական է այս առանձնութիւնը, անհաղորդութիւնը, ազգային աւելին դէմ մեր կարծրապինդ անընկալչութիւնը : Ահա թէ ինչու կիսադարեան ծառայութեամբ սպասաւորներ մենք կը պահենք խորունկ մէջ : Ահա թէ ինչու երէկի տղան ինքնիրեն իրաւունք կուտայ նուիրապետութիւնը ոչ միայն անզիտելու այլ և արհամարհելու : Ահա թէ ինչու մեր պապերուն ժառանգութիւնը կ'աժանցնենք մեր հոգեկան անարժէքութեան չափանիշերով, երբ կը թողունք մեզի իրաւունքներ ստեղծելով հոն՝ ուր մեր լուսութիւնը և մեր կուրանքը սղալու միայն արտօնած էին մեզի մեր ֆիզիքական ինչպէս իմացական անկանզնելի պակասները :

Բայց այս տողերը հակառակ իրենց մուայլ չեշտին, յուսահատութեան պատգամ մը չեն սակայն : Քանի քանի անզամներ այս ժողովուրդը և իր ամենէն հզօր խորհուրդը՝ Եկեղեցին, ընդուաներ են մահուան ոյժերը, և հասեր այս օրերուն : Ասկէ վերջ անիշխանութեան ոյժերէն նուածուին էր որ պիտի կազմէր այս ժողովուրդին պատմութեան ամենէն անքաւելի ոճիրը :

Այդ ոճիրը պէտք չէ որ զործենք :

ԽՄԲ.